

361

C-64

ՆԵՐՔԻՆ ԶՐՋԱԲԵՐԱԿԱՆ
ՀՕԿԻ ՀԱՄԱՅՆ ՄԱՍՆԱՃԻԻՂԵՐՈՒՆ

MAR 2010

9

Ընկերներ,

Խորհրդային Հայաստանի յաղթա-
կան վերելքին, շինարարութեան և
մեր կազմակերպութեան՝ ՀՕԿի բա-
զում պարտականութիւններուն այս
պատմական վայրկեանին, համերաշխ
ու հաւաքաբար աշխատելու այս նը-
ւիրական օրերուն խորունկ ցաւով է
որ կը համարձակինք քանի մը վայր-
կեան գրաւել ձեր այնքան սուղ ժա-
մանակը, պարզելու համար ճշմարտու-
թիւն մը, որ դժբաղդաբար բոլորովին
խեղաթիւրւած կերպով ներկայացուած
է շրջանիս Կեդրոնական Վարչութեան
կողմէ, հրաւիրելու համար ձեր ուշա-
դրութիւնը ելոյթի մը վրայ, որ նպա-
տակ ունի քայքայել կազմակերպու-
թեան ներքին « օրկանիդ »-ը, եթէ
ճիշդ ժամանակին առաջքը չառնուի:
Հաճոյքով չէ անշուշտ որ գրի կառ-
նենք այս սողերը, հապա, Կեդրոնա-
կան Վարչութեան 5 և 6 թիւ շրջա-
բերականներու հարկադրանքով:

Դուք բոլորդ կարդացիք անոր այդ
զոյգ ամբաստանագրերը, մեր՝ « վը-
տարուած » և « կախակայուած » նե-
րուտ նկատմամբ, ուրեմն, լսեցէք նաև
մեզ ու ապա՝ տուէք ձեր ընկերական,
սնաչառ, անկաշառ վճիռը, մեր կամ
պատասխանատուներու մասին:

Քիչ մը Լուսաբանութիւն

Ընկերներ,

Վերջին մէկ ու կէս տարուան ըն-
թացքին, Մարտէլի և շրջանի Հօկի
կեանքը յանկարծ ալեկոծեցաւ: Ընկե-
րական անուշ մթնոլորտը թունաւոր-
ուեցաւ և ատելութեան, կասկածի
որդը սկսաւ կրծել կազմակերպութեան
ողնայարը: Ընկերները սկսան զիջար
բամբասել, մէկը միւսին հակառակոր-
դի աչքով նայել: « Ես » և « դուն », « մենք » և « դուք »-ի անիմաստ և դա-
տապարտելի մտայնութիւն մը յան-


կարծ զօրանալ սկսաւ և կարգ մը ըն-
կերներ քաջալերուած Փարիզէն, Ինք-
զինքնուն « ղեկավար »-ի հանգամանք
տալով՝ սկսան գլուխ բռնել, ամէն
ինչ իրենց սեփականութիւնը համա-
րել, ուրանալ ընկերներու աշխա-
տանքներն ու զոհողութիւնները, ա-
տելութիւն սերմանել, մտքեր պղտո-
րել, ընկեր ընկերով դէմ լարել, ըն-
կերներէն զոհողութիւն պահանջել և
արդիւնքի, հաշիւներու ժամանակ ար-
համարհել մասսայի կարծիքը: Մէկ
խօսքով անձնասէր, դիրք գրաւելու
մարմալէն տարուած քանի մը « ըն-
կեր »-ներ կը թնելով իրենց վարչու-
թեան անդամի և պատասխանատու
քարտուղարի հանգամանքին և միւս
կողմէ տարուած մինչեւ երէկ Հօկի
Խ. Հայաստանի հայհոյող ու 1932ին
միայն Հօկը յիշող քանի մը նենգա-
միտներու զազրելի թելադրանքներէն,
օր ըստ օրէ խստացուցին ատելութիւ-
նը և ստեղծեցին քաոս մը, որմէ
առաջ եկաւ պաղութիւն մը:

Ընկերները միջ - մասնաճիւղային
ժողով կ'ուզեն, բայց « ղեկավար »-ները
կը մերժեն, իրենց տուած զուամրնե-
րու մասին հաշիւ կ'ուզեն՝ կը նա-
խատուին, այս կամ այն ընկերով
հասցէին եղած գրպարտութիւններու
մասին լուսաբանութիւն կը պահան-
ջեն՝ կը մերժուին ու կ'որակուին
« հակահօկեան », « հակահայաստան-
եան » և այլ բոլորովին անտեղի անա-
կաններով: « Միջմասնաճիւղային ընդ-
հանուր անդամական ժողով մը սար-
քենք, հրաւիրենք բոլոր անդամները
և հոն թող երես երեսի գան պատաս-
խանատուները ու ճշդուին յանցաւոր
գրպարտիչները »: Ի զուր, Կեդրոնի
վտանգութիւնը վայելող « պատասխա-
նատու ղեկավար » ընկերները միշտ
կը հակառակին, դաւեր կը լարեն և

3879



32561-61



միւս կողմէն սուտ ռափուռներ կը տեղեկագրեն Փարիզ:

Տեսնելով որ կրքերը աւելի կը բարդանան և անկարելի կ'ըլլայ այս ձեւով համերաշխութիւն ստեղծել, երկու ընկերներ՝ Երուանդ Պապոյեան (Մարսէլի Մասնաճիւղին փոխ քարտուղարը) և Սարգիս Հայրապետեան (Լը Գանէի Մասնաճիւղին քարտուղարը) նամակով մը կեղր. վարչութեան լուրջ ուշադրութեան կը յանձնեն շրջանիս ներքին կեանքը՝ խընդրելով անկէ, որ յանուն կազմակերպութեան և խ. Հայաստանի շահերուն, ինք անձամբ միջամտէ և ճշգրելով պատասխանատուները, վերջ տայ խնդիրներուն:

Կեղր. վարչութիւնը ո'չ միայն չի հետաքրքրուիր Մասնաճիւղի ներքին կեանքին հետ կապ ունեցող այսօր կարեւոր հարցով մը, այլ և դատապարտելի արարքը կը գործէ՝ երկու սրտցաւ ընկերներու նամակը վերադարձնելով զրկել իր « մասնաւոր մարզ » երուն, որոնց գործունէութեան դէմ եղած է նամակը: Ասկէ յետոյ ալ աւելի կը սաստկանան կրքերը: Վարչութեան անդամներուն մէջ կը սկսի սուր հակամարտութիւն:

Համաձայն պահանջին, վերոյիշեալ երկու ընկերները կրկին կը գրեն Կ. վարչութեան, կուտան նաեւ այն կարգ մը « պատասխանատու ընկեր»-ներու անունները, որոնց վրայ կը ծանրանայ վստահութեան գեղձումի, Հօկի և ընկերներու հանդէպ նախատինքի, հաշիւ չտալու ամբաստանութիւնը:

Այդ օրերուն էր որ Հօկի Գլխաւոր վարչութեան նախագահ Ընկեր Գր. վարդանեան Մարսէլ կը հասնէր: Բազմաթիւ ընկերներ խնդրեցին իրմէ որ իր նախագահութեան տակ, անպայման, սարքէ միջմասնաճիւղային ընդհանուր անդամական ժողով մը, յիշեցնելով որ « առանց այդ ժողովին անկարելի է ճշդել պատասխանատուները և խաղաղեցնել մտքերը »:

Ընկեր վարդանեան չուզեց միջամտել Կեղր. վարչութեան վերաբերեալ հարցի մը, բայց խոստացաւ վարիչ քարտուղարը Մարսէլ զրկել:

Միշտ մերժում

Համաձայն Ընկեր վարդանեանի խոստումին, Կեղրոնի վարիչ-քարտուղար Տօքթ. Գալճեան Մարսէլ կհաւու մնաց 25 օրէ աւելի:

Ան այցելեց մասնաճիւղերուն. լսեց ընկերները: Ընկերներու բացարձակ մեծամասնութեան պահանջը կ'ըլլայ՝ սարքել սիջմասնաճիւղային ընդհանուր անդամական ժողով և հոն, բոլոր ընկերներու ներկայութեան լսել ճշմարտութիւնները:

Վարիչ քարտուղարը մերժեց անդամներու արդար պահանջը, լսեց Կեղրոնի « մասնաւոր պատասխանատու ընկեր » ներու « ընդհանուր ժողով չպիտի ըլլայ » ն ու զոհելով մասսայի կարծիքը մասնաւորներու քմահաճոյքին՝ գոհացաւ միայն 20 ընկերներ ժողովի մը հրաւիրելով:

Քսաններու ժողովը

Վարիչ — քարտուղարի մասնաւոր հրաւերով 20ներու ժողովը տեղի ունեցաւ 15 Հոկտեմբեր 1933, երեկոյի ժամը 8ին և տեւեց մինչեւ առաւօտեան ժամը 8ը:

Այդ ժողովին մէջ լսուեցան այն բոլոր ընկերները, որոնց անունները կային: Տօքթ. Գալճեան ինքն էր որ իր ուղած ձեւով հարցումներ կուտար և կ'արձանագրէր միեւնոյն ատեն հարց—պատասխանները:

Այդ ժողովին մէջ բառացի կերպով և աւելի դրական ու շօշափելի փաստերով հաստատուեցան՝ ընկերք Պապոյեանի և Հայրապետեանի այն նամակներուն պարունակութիւնները, որոնցմով մատնանշած էին շրջանիս խաղաղ կեանքը վրդովող պատասխանատուները և ամբաստանած:

Կեղրոնի մարդուն ներկայութեան հաստատուեցաւ որ ակնարկեալ « ընկեր » ներուն վրայ կը ծանրանայ՝ 1) վստահութեան գեղձում. 2) Հօկը նախատող, ախոռ կոչողի լեզուագարութիւն. 3) պատգամաւոր երթալու, Հօկի վարչութեան անդամ ըլլալու մարմալէն տարուած երկու « պատասխանատու ընկեր » ներու « ես » էն առաջ եկած ատելութիւն, որոնք լարեր են ընկեր ընկերով դէմ. 4) հաշուետոյ-

սութիւն (հաշիւ չեն տուեր, չեն ուզեր տալ այն բոլոր գումարներուն, որոնք ելած են Հօկի մասսայի գրպանէն կամ հաւաքուած անոր ջանքերով). 5) Կեղրոնի և Պատգամաւորական ժողովի որոշումներուն հակառակ, « գողը բեմ չենք կրնար հանել » ըսելով ընկերները վարկաբեկողներ. 6) Հօկի հակառակորդներ և այսօր ներս մտնելով Հօկը քանդել ուզողներ. 7) « Արեգ » և « Շեփոք » ի պայքար ստեղծողներ և մեր անկեղծ ընկերները անանուն հաւածանքի ենթարկել ուզող պատասխանատուները և վերջապէս 7) փաստացի տուեալներով հաստատուեցաւ, որ կայ սիջմարդէքի խնդիր մը և Հօկի վերաբերեալ մօտ 30-40 հազար ֆրանք գումարի մը հաշիւը, որ դարձեր է թնձուկ և որմէ Կեղրոն գացեր է, ըստ Գալճեանի հաւաստիացումներուն, միայն 6.000 ֆրանք:

Այս բոլորը և դեռ շատ աւելին նոյն գիշերը հաստատուեցան ու արձանագրուեցան Գալճեանի և ուրիշներու կողմէ:

Վարիչ — քարտուղարը ինք էր որ « այս ինչ անփառունակ պատկեր է » գոչեց, քննելէ յետոյ Մարսէլի Մասնաճիւղի « պատասխանատու ընկեր » ներու (Կեղրոնի հաւատարիմ բարեկամներու) երեք տարուան հաշիւները, որոնց գործունէութիւնն էր որ կասկածելի նկատած և նամակ գրած էին Կեղրոն, ընկերներ՝ Պապոյեան և Հայրապետեան:

Վարիչ — քարտուղարի ներկայութեան տեղի կ'ունենայ վարչական նոր ընտրութիւն, ուր քսաններու ջախջախիչ մեծամասնութեամբ նոր վարչութեան անդամ կ'ընտրուին բոլոր ընկերներէն սիրուած՝ Ե. Պապոյեան և Գ. Տէրտէրեան, որոնք սակայն քանի մ'օր յետոյ, պիւլուոյականի մը անբարեխղճութեամբ, Կեղրոնին կողմէ կը վտարուին Հօկէն:

Այսպէս ուրեմն, վարիչը 25 օր Մարսէլ մնալէ, բոլոր ընկերներու փափաքը եղող ընդհանուր ժողովի մը գումարումը արհամարհելէ վերջ, 15 ընկերներով միայն, ճաշկերոյթէ մը շփացած՝ կը դառնայ Փարիզ, խընդրելով որ Մարսէլի մէջ եղած մա-

նքը խնդիրները և մասնաւորապէս Հոկեմբեր 15ի ժողովին մէջ երեւան եկած փաստերը դադոնի մնան,

« Վտարուած են »

Վարիչ — քարտուղարի Փարիզ վերադարձէն յետոյ, ամէն ոք կը սպասէր ներքին շրջաբերականի: Կը սպասէր մանաւանդ ճանչնալու համար Կ. վարչութեան արդարադատութիւնը, երբ դաշնակցական « Յառաջ » ն էր որ իր 18 Նոյեմբերի թիւին մէջ կը գրէր « Թաղուր Խաչիկեան իր ութը համախոհներով վտարուած են Հօկէն »: Վերաւորիչ ձեւով հրատարակուած այս լուրը բոլորովին ապշահար ըրաւ թէ մեզ և թէ Հօկեան մասսան, մանաւանդ որ դեռ Կեղրոնէն որ և է լուր, շրջաբերական չէր եկած Մարսէլի ոչ մէկ մասնաճիւղին:

Ո՞վ գիտէր, ո՞վ տուած էր, ո՞վ կրնար իմացուցած ըլլալ յիշեալ լուրը « Յառաջ » ն, եթէ ոչ Կեղրոնի քարտուղարութիւնը: Մասնաճիւղերը բողոքեցին, ներքին լուր մը հակառակորդ թերթի մը հաղորդուած ըլլալու արարքին դէմ և միւս կողմէն ուղեցին գիտնալ ճշմարտութիւնը, երբ արդէն հասաւ Կեղրոնի թիւ 5 շրջաբերականը:

« Հօկեան անկեղծութեան տակ »

« Վարիչ — քարտուղարը շրջանէն վերադարձին ներկայացուց խղճամիտ և անաչառ տեղեկագիր մը՝ Կեղրոն. վարչութեան Նոյեմբեր 4ի լիակատար նիստին » կը գրէ Կեղրոնը: Եւ Կեղր. վարչութիւնը հիմնուելով իր « վարիչ քարտուղարի խղճամիտ և անաչառ տեղեկագրին վրայ, միաձայնութեամբ (նախագահի բացակայութեան անշուշտ) վտարած և կախակայած » է մեզ, հետեւեալ ծանր ամբաստանութեամբ:

« Խեղաթիւրելով բոլոր իրողութիւնները, կը ցուցադրէին անհիմն ամբաստանութիւններ, հին խնդիրներ մէջտեղ հանելով կը պղտորէին մըտքեր, կը տանէին կազմալուծող աշխատանք և « Հօկեան անկեղծութեան տակ » քողարկելով իրենց թաքուն նպատակները՝ կը ձգտէին ամէն գնով վարկաբեկել շրջաններու և մասնա-

ճիւղերու պատասխանատու ղեկավար ընկերները և կը ստեղծէին այսպիսով հատուածական քայքայիչ պայքար» եւ այլն:

Ինչպէս «Յառաջ» ի մէջ հրատարակուած լուրը, նոյնպէս ալ Կ. Վարչութեան այսքան միակողմանի, սուտ, շինծու, անբարեխիղճ և զրպարտութեան գլուխ գործոց փաստաթուղթ «շրջաբերական»ը արմանք ու զարմանք պատճառեց մեզ ու մեր անկեղծութեան և իրականութեան տեղեակ շրջանիս ընկերներուն և մ—ճիւղերուն:

Հօկեան անկեղծ մասսան ընդգրեցաւ այսքան վրան բաց շանթաժէն, մանաւանդ որ որ և է մասնաւոր յանցանք մը չէր ճշդորոշուած, այլ անխնայ կը զրպարտէր Կ. Վարչութիւնը՝ «հօկեան անկեղծութեան տակ» քողարկելով իրենց թաքուն նպատակները» գարշելի ակնարկներով:

Դերերը փոխուած էին: Կեդրոնակ. Վարչութիւնը պաշտպանած էր իր մասնաւոր մարդերը, «պատասխանատու ընկեր» ները՝ Ն. Յովակիմեան, Յ. Մալտիկեան, Դ. Դաւիթեան, Ս. Հեթումեան, Ս. Ալթունեան և անոնց տեղ արտաքսած էր մեզ:

Ուրեմն, «Յառաջ» լուրը ճիշդ էր: Ընդէք էր նաեւ որ բուն յանցաւորները՝ Հօկի հակառակորդ և այսօր ներս մտնող քանդիչները, ընկեր ընկերով դէմ լարողները, հաշուետոյսները, պղտոր ջուրի մէջ ձուկ որսացողները, Հօկը շահագործողները պաշտպանուած էին. և սուտերու, կեղծիքներու վրայ հիմնուելով ամբաստանուած ու «վտարուած» էին անոնք որ կղած են Խ. Հայաստանի և Հօկի անկեղծ ու անշահախնդիր բարեկամները՝ 13 տարիներէ ի վեր:

— Ինչո՞ւ Որովհետեւ մենք ուզած ենք որ մեր ընկերները անկեղծ ըլլան: Շիտակ գործենք: Հին գարշելի և նեխած մտայնութիւնները դեր չունենան մեր կազմակերպութեան մէջ: Սուտը, կեղծիքը, ընկերադատութիւնը զրպարտութիւնը, հոսհոսութիւնը, շահագործումը իսպառ հեռացուին մեզմէ: Ընկերները արդար ըլլան իրարու հանդէպ. մասսան գիտակցի և այդ գիտակից մասսայէն բան չի պահուի:

Եթէ պէտք է՝ դիմենք մեր ընկերներուն, պահանջենք, տանք, առնենք բայց և հաշիւ տանք անոր, չարհամարհենք բանուորը:

Որովհետեւ, ներշնչուած Խ. Հայաստանի մեր աշխատաւոր ընկերներու ինքնաքննադատութեան և հոն տեղի ղեկավար ընկերներու թուլատու ազնիւ օրինակէն, փորձ ըրած ենք դիտողութիւն ընել, քիչ մը քննադատել այս կամ այն «պատասխանատու ընկեր»՝ սխալը, ծուռ գործը, փնասակար, կասկածելի արարքը և մատնանշած ենք պատասխանատուները:

Որովհետեւ, վերջապէս յանցանք է եղեր կազմակերպութեան վերելքին և անոր յառաջդիմութեան ու համեմատելութեան համար կարգ մը անբարեխիղճ ընկերներու ընթացքը, անոր գանձը իրենց անձնական խանութը կարծող կարգ մը ընկերներու ներքին միջնորդէք գանձելու դատապարտելի արարքն ու մտածումները մատնանշելով Կեդրոնին նամակ գրելը:

Ահա՛ մեր յանցանքը, որմէ խոզված են ենթակաները և վրդոված բոլոր մեծ ու փոքր պատասխանատուները՝ հոս ու Փարիզ:

Ա՛խ Փարիզ . . . Հայկական Փարիզը, որ իրմէ դուրս ոչ ոք չի ճանչնար, ոչ ոքի կը հանդուրժէ: Ինքը միայն և իր մասնաւոր մարդերը, ուրիշներ մարդ չեն, պէտք չէ որ շատ հեռաբերուին, տրամաբանն: Յանցանք է ճշմարտութիւնը խօսիլը և մանաւանդ ոճիր է «պատասխանատու ղեկավար» ները քննադատելը:

Ո՞վ են Լիոնցիները, Մարսէլցիք. Վալանցիները ու քե՛ր են, նոյն իսկ Փարիզի միւս դասակարգը, համեստ աշխատաւորները:

Արհամարհանք մը կար ու կայ դէպի համեստ խաւը:

Վարէն, մասսայէն եկած որ և է դիտողութիւն անմարսելի էր Փարիզի հայ մտայնութեան երէկ, խորթ ու անմարսելի կ'երեւի նոյն իսկ այսօր՝ այն ժամանակ, երբ այդ արհամարհուողներու ներկայացուցիչներն են որ կը կառավարեն աշխարհի մէկ վեցերորդ մասը, որուն մաս կը կազմէ Խ. Հայաստանը:

Փարիզի մեր ղեկավարութիւնը կը քննադատէ պիւռոյականներու աղաէֆէնտիական մտայնութիւնը և կը ճառէ մասսայի անուշով, բայց ներքեւնապէս ան դէմ է մասսայի կարծիքին: Ան չընդունիր, չի մարտեր սր մասսայէն նորեր երեւան զալով քննադատեն զինքը, կամ աչքի զարնեն: Ինքը չաշխատի բայց միայն փայլի:

Վերցուցէք կեդրոնական մեծածախս օրկան «Հօկ»ը, և դուք պիտի հաստատէք մեր ըսածները: Նորերը՝ երիտասարդները տեղ չունին հոն, չեն քաջալերուիր մասնաւոր նպատակներով:

Այս պարագան շատ յստակ կերպով նշմարած էր Երեւանի Գրողներու Միութեան օրկան «Գրական թերթ»ը երբ կը հարցնէր իր մէկ խմբագրականով — Ո՞ւր են, ինչո՞ւ տեղ չի տրուիր Հօկ ամսագրին մէջ, Խորհ. Հայաստանի արտասահմանեան շարք մը բարեկամ աշխատաւոր երիտասարդ գրողներու, որոնք կրնան և կարող են աշխատաւորութեան իսկական կեանքը տալ» ու կը զանգատէր — միշտ հիները կ'երեւին հոն, Հօկ ամսագրին մէջ»:

Ղուրպան ձեզի, «Գրական թերթ»ի խմբագիր ընկերներ, ինչպէս ալ ճիշդ նշմարած էիք՝ «միշտ հիները կ'երեւին»:

Գիմու՛մ կեդրոնին

Խ. Հայաստանի արտասահմանեան բարեկամ մեծ կազմակերպութեան մը Հօկի վարկին անհամապատասխան այդ կրքով և չարամիտ ատելութեամբ խմբագրուած թիւ 5 շրջաբերականը կարդալէ անմիջապէս վերջ, թէ մենք և թէ շարք մը մասնաճիւղեր ու ընկերներ դիմեցինք Կ. Վարչութեան, պահանջելով որ իր ըսածները հաստատէ, քանի որ այդ սուտերը վաւերացուցեր ու կնքեր է Հօկի կնիքով: Կեդրոնական Վարչութիւնը մասնաճիւղերէն մէկուն (Լը Գանէ) պատասխաներ էր թէ «մեր որոշումը որոշում է»:

Կասկածելով որ վարիչ — քարտուղարը խեղաթիւրելով ներկայացուցած կրնայ ըլլալ փաստերը և Կեդրոնական Վարչութիւնը սխալ հիմունքներու վրայ սուտ է իր որոշումը, յարմար

նկատեցինք Հոկտեմբեր 15ի քսան ընկերներով տեղի ունեցած ժողովի արձանագրութիւնը, երեւան եկած փաստերը, ենթակամներու անուն մակաւորները եւ հարց պատասխանները նոյնութեամբ ղրկել փարիզ:

Որովհետեւ այդ փաստերը աչքի առջեւ ունեցող որ և է կեդրոն, որ և է պարկեշտ և ազնիւ մարդ, իր կոչումին գիտակցութիւնը ունեցող որ և է բարեխիղճ ղեկավար անկարելի էր որ գրէր ու ճերմակի վրայ սեւ մեղանով ստորագրէր թիւ 5 շրջաբերականին մեզի վերաբերեալ մասը:

Այդ ժողովին արձանագրութիւնը կազմող քսան էջնոց նամակը կը գրանուի Կեդրոնի մօտ: Պահանջեցէք, կազմեցէք պատուոյ ատեան մը և եթէ մեր բառերը խիստ են՝ պախարակեցէք մեզ: Մենք այդ ժողովին մանրամասնութիւնը հոս տալէ կը խուսափինք, բայց ուզեցէք, կարդացէք և եթէ խիղճ ունիք՝ մի բողոքէք Կեդրոնի այնքան միակողմանի անբարեխիղճ զրպարտութեան ու բարոյական շանթաժի դէմ, որ ըրաւ մեզի հանդէպ:

Վարիչը կրկին Մարսէլ

Մեր փաստաթուղթերուն և մասնաճիւղերու դիմումին վրայ Կեդրոնը վարիչ — քարտուղարը կրկին փութացուց Մարսէլը:

Մասնաճիւղերն ու սրտցաւ ընկերները իրենց արդար բողոքը յայտնեցին Կ. Վարչութեան անհիմն ամբաստանութեան դէմ:

Վարիչ — քարտուղարը զգացած էր իր սխալը:

— Ընկերներ, ի՞նչ կ'ըլլայ, թող վտարուած և կախակալուածները համբերութեամբ տանին Կեդրոնի որոշումը, որ կրնայ վերաքննուիլ: Եկած եմ կրկին քննելու այդ հարցը, ըսած էր:

Օգտուելով քարտուղարի ներկայութեան մասնաւոր նամակով մը դիմեցինք վարիչ — քարտուղարին ըսելով թէ՛ Կեդրոնական Վարչութիւնը հիմնուելով ձեր «խղճամիտ» և «անաչառ» անդեկագրին վրայ, իր Նոյեմբեր 4ի նիստով մեզ պատժած է որպէս անհիմն ամբաստանողներ, մտքեր պղտորողներ, ընկեր ընկերով դէմ լարող:

ներ և « հօկեան անկեղծութեան տակ » հատուածական քայքայիչ պայքար տանողներ » և այլն, և այլն: Արդ, կը պահանջենք որ սարքէք միջ—մասնաճիւղային ընդհ. անդամական ժողով մը, հրաւիրելով նաեւ Փարիզի, Լիօնի և Նիսի այն երեք ընկերները, որոնք ներկայիս Մարսէլ կը գտնուին, և հոն բաւոր ընկերներու ներկայութեամբ հաստատէք թէ հ'րբ և ո՞ւրտեղ ըրած ենք « անհիմն ամբաստանութիւն », « հատուածական քայքայիչ » ի՞նչ « պայքար տարած » ենք և թէ հօկեան անկեղծութեան տակ հակահօկեան, հակահայաստանեան ի՞նչ արարք գործած ենք, հ'րբ և ո՞ւրտեղ:

Նոյն պահանջը դրին նաև մասնաճիւղերը և ընկերներու մեծամասնութիւնը:

Կեղրոնի և իր « պատասխանատու ընկեր » ներուն և վարիչ — քարտուղարին փրէսթիժը նժարին տակն էր: Ան գիտէր որ ընկերներու ընդհանուր ժողովը ստալսօս պիտի յայտարարէր Գալօնանը եւ իր տեղեկագիրը:

Ու կրկին մերժուեցաւ մեր և ընկերներու պահանջը: Ու վարիչ քարտուղարը վերադարձաւ Փարիզ, յատարարելով թէ՛ գիտնանք որ տասը մասնաճիւղ պիտի կորսնցնենք, մեր որոշումը ետ չպիտի առնենք ու ըստպատանացած է կարգ մը ընկերներու — Այս վայրկեանիս կը վտարեմ ձեզ, դուրսն էք և այլն խօսքերով:

Ուրեմն մեզի համար պարզ էր որ սուտն էր տիրապետողը: Պարզ է նաև որ Կեղրոնական Վարչութիւնը յանձին իր ներկայ վարիչ — քարտուղարին, նպատակ ունի քայքայել այն կազմակերպութիւնը որու հիմնումին, զօրացման ու զարգացման համար ամբողջ տասը տարի քրտինք ենք թափեր այն ժամանակէն սկսեալ, երբ այսօրուան քարտուղարները ուրիշ ջուրերու մէջ կը լողային ու կը հայհոյէին Հօկին:

Հօկի հակառակորդներուն համար տասը մասնաճիւղ կորսնցնելը հեշտ է անշուշտ, բայց այդպէս չէ մեզի և ձեզի համար, երբ մենք ու դուք միայն գիտենք թէ ինչպէ՞ս և ի՞նչ դժուար

ութիւններով կը ստեղծուի խորհ. Հայաստանի բարեկամական շրջանակ մը, կը կազմուի Հօկ մը:

Արեւի պէս պարզ էր որ իր կոչումին և պարտականութեան գիտակից պատասխանատու վարիչը չէր խօսողը, այլ մեր դէմ ունէինք սուտի և զրպարտութիւններու վրայ հիմնուող ամենամարտեխիղճ պաշտօնեայ մը, որ իր եսին ու հացին համար կրնայ ծախել և իր խիղճը ու քայքայել ոչ միայն տասը մասնաճիւղ այլ և Հօկը:

Ու լռեցինք, խնդրելով և թելադրելով ճշմարտութեան իրազեկ մաստալին, որ չի թերանայ իր հօկեան պարտաճանաչութեան մէջ և սպասէ մինչեւ պատգամաւորական ժողով:

« Վ Ե Ր Ք Ը »

Ընկերնե՛ր, քաջալերուած մեր անկեղծ լուծեանէն, Հօկին և խ. Հայաստանի բարեկամական շրջանակին դուզն չափով չի փաստելու մեր այնքան պաղարիւն և կարգապահ կեցուածքէն՝ և միւս կողմէն, իր աժան տարած յաղթանակէն, Կեղրոնական Վարչութիւնը իր թիւ 6 շրջաբերականով կրկին կ'անդրադառնայ մեր խնդրին ու կրկին կը վերաւորէ մեզ:

Կարդանք նաև այդ ալա հնչալ կեան սճով խմբագրուած շրջաբերականը.

« ... Շատ մը մասնաճիւղեր թերա. ցած են իրենց պարտականութեանց մէջ եւ կան որ նոյն իսկ իրենց գործունէութեան տեղեկ չեն պահեր մեզ:

Խոր յուզումով է որ կը ներկայացը. նենք մեզ այս աւելի քան տխուր պատկերը:

Այլ եւս ժամամակ է սժափելու. մէկուրի մեզմէ որ եւ է թիւրիմացութիւն, որ եւ է անխատական հակամարտութիւն, որ եւ է ներքին պառակտում կամ ֆեղբուածք, որոնք կը ջլատեն մեր հաւաքական ուժերը եւ կազմալուծում կը յառաջացնեն մեր դիրքերէն ներս: Եթէ գիտցանք Ֆիշուատնին ախտորոշել մեր ընդհանուր օրկանիզմին սպառնացող վէրքը եւ զայն արմատէն կտրել ու նետել, գիտնանք նաեւ խնամել ու զարգացը.

նել անոր առողջ ու կենսունակ մասերը » եւն. (Շրջ. Թիւ 6):

Մեզի է ակնարկը և նպատակ ունի իր արարքը արդարացնել ու մեզի դէմ լարել մեր աշխատաւոր ընկերները:

Կեղրոնական Վարչութիւնը դեռ կը յամառի: Ան քաղաքացիական քաջութիւնը չունի իր սխալն ընդունելու: Խղճի դուզն խայթը չունի անդրադառնալու թէ՛ սխալ տեղեկութիւններու վրայ հիմնուելով ամբաստաններ է իր գոհող, անկեղծ, անշահախնդիր, լաւազոյն հարուածային ընկերները, ինչ որ ինք ալ կը կոչէր երէկ:

Ու դեռ կը յամառի: Եթէ գիտցանք Ֆիշուատնին ախտորոշել մեր ընդհ. օրկանիզմին սպառնացող վէրքը եւ զայն արմատէն կտրել ու նետել . . .

Մեզի է ակնարկը և ձեռնոց կը նետէ: Հոս՝ ընկերնե՛ր, այլ եւս չենք կըրնար լռել: Կը խոստովանինք որ այնքան ալ քրիստոնեա չենք: Աշխատաւոր գիւղացիներ ենք՝ խ. Հայաստանեան հասկացողութեամբ և բանուոր գիւղացիի ուժով ետ կը մղենք Կեղր. Վարչութեան 5 և 6 թիւ շրջաբերականներով եղած կրկնակ վիրաւորանքը ու մենք ենք որ կ'ամբաստանենք զինքը:

— Եթէ կայ մէկը որ թիւրիմացութիւն կը ստեղծէ, անհատական հակամարտութիւնը կը քաջալերէ, ընկեր ընկերով դէմ կը լարէ, անհիմն ամբաստանութիւններով կը զրպարտէ անմեղ ընկերները, սրտցաւ ընկերներու նամակները իր մասնաւոր մարդերուն, «պատասխանատու ընկեր» ներուն անպայման դրկելու արարքը, անգաղտնապահ, դատապարտելի արարքը գործելով հատուածական պայքար կը խորացնէ, ներքին պառակտում և ճեղքուածք կ'առաջացնէ, կը ջլատէ կազմակերպութեան ներդաշնակութիւնը, ընկերներու մէջ խտրութիւն կը դնէ, անկեղծ չէ, կը պաշտպանէ սուտը, կեղծիքը, հաշիւ չի տուողները, ընկերներու կոնակին վրայ պիգնիս կը խաղայ ու իր գաղափարակից ընկերները բարոյական աններելի ու անթողատրելի շանթաժի կ'ենթարկէ, ատիկա ալ ինքն է, Կեղ.

Վարչութիւնը, որ ըրաւ ու կ'ընէ դժբաղդաբար:

Եթէ կայ մէկը որ « հօկեան անկեղծութեան տակ թաքնուելով » սրպըրդեր է մեր դիրքերէն ներս անհատական շահեր հետապնդելով կը սպառնայ մեր ընդհանուր օրկանիզմին, կ'ուղէ քայքայել մեր բոլորիս սիրելի մեծ կազմակերպութիւնը՝ ՀՕԿը: Եթէ կայ պատասխանատու մը, քանդիչ մը, թունաւոր « վէրք » մը, որ պէտք է « աշխատիլ ու կտրել նետել, փրկել, խնամել ու զարգացնել անոր կենսունակ մասերը », այդ պատասխանատուները կը գտնուին Կեղր. Վարչութեան գրասենեակին մէջ և վէրքը թաղուած է անոր վճարուած զոյգ քարտուղարներուն (մինչեւ 1932 Հօկին և խորհ. Հայաստանին հակառակորդ) հիւանդ պանկերուն մէջ, որ կը սպառնայ թունաւորել ամբողջ օրկանիզմը և (դուրսէն չի յաջողելով) ներսէն քայքայել մեր ծաղկեալ շրջանը:

Հո՛ն է ընկերներ, հոն թաղուած է թարախտ վէրքը: Եւ որքան ատեն որ այդ վէրքը ճիշդ չի կտրուիր ու նետուիր, կազմակերպութիւնը այնքան ատեն կ'երթայ դէպի քայքայուած ընկերները կ'ամբաստանուին, կը վտարուին, անկեղծ ու եռանդուն աշխատաւորները յուսախաբ կ'ըլլան և Կեղր. Վարչութիւնը « խոր յուզումով է որ կը ներկայացնէ աւելի քան տխուր պատկերը »:

Ահա՛ պատասխանատուները, սև քանդիչները:

Կեղրոնական Վարչութիւնը մեզ զրպարտեց: Ու երբ պահանջեցինք որ ընկերներու առջեւ հաստատէ իր այդ զրպարտութիւնը՝ մերժեց և խոյս տուաւ: Հիմա մենք ենք որ զինք ու իր « պատասխանատու ընկեր » ներք կ'ամբաստանենք և պատրաստ՝ ենք մեր ըսածները հաստատելու: Խոյս տալ չկայ:

Ֆին բլան — կազմ բլան

Այս բառերը փոխ առնուած են մեր սիրելի խ. Հայաստանի վարիչներէն: Կեղրոնական Վարչութիւնը յաճախ կը գործածէ գանոնք, բայց որքա՛ն խորթ են իրեն:

խ. Հայաստանի մէջ կըր Ֆին բլան

կազմ բլան ըսելով որոշում մը կուտան, անմիջապէս կը գործադրեն, ֆինանսը իր և կազմակերպչական աշխատանքն ալ իր նպատակին ու աշխատաւորներու կարիքներուն համար, մինչդեռ հոս՝ մեր մէջ ֆին բլան ըսելով պիտի հասկնանք Կեդրոնի քարտուղարներուն ամսականները, անոնց հանգստի պայմանները և կազմ բլան ըսելով պիտի հասկնանք Կեդրոնի «վստահելի» մասնաւոր մարդերը, որոնք պաշտօն ունին ձեր որ և է անկեղծ խօսքն ու օգտակար քննադատութիւնը չարափոխելով ռափռաներ զրկել Կեդրոն:

Փաստ Ահա՛ փաստը: Կեդրոնական Վարչութիւնը իր թիւ 6 շրջաբերականին կցած է հաշուական տախտակ մը, որմէ կը հասկցուի որ 1933 Օգոստոսէն մինչեւ Դեկտեմբեր 31 մուտք ունեցած է՝ 28.344 Ֆր. 34 սանթ. իսկ ելք՝ 29.052 Ֆր. 65 սանթիմ:

Յանուն Խ. Հայաստանի շինարարական վերելքին և Հօկի նուիրական շահերուն, կոչ եղած և անգործ ընկերներու գրպանէն դուրս եկած այդ 28 հազար Ֆրանքէն սանթիմ չէ զրկուած ոչ Հայաստանի շինարարութիւններուն, ոչ ալ անոր արտասահմանի պրոպականտին, այլ ծախսուած վճարուած է վարիչ — քարտուղարին՝ 3.700 Ֆր., օգնական — քարտուղարին՝ 5.095 Ֆր., անոնց հանգստի ապահով տեղին՝ 4.253 Ֆր., ելեկտրիկի՝ 540, գօնսիւճովին՝ 675, վառելիքի՝ 252 Ֆր., երթեւեկի՝ 5.253 (ասիկա վարիչին մասնաճիւղերը քայքայելու ծախսն է կ'երեւի, որուն երկրորդ անգամուանը մնացած է Յունուարին), գրեկական պիտուքի՝ 198, գրասենեակի ծախք՝ 581 Ֆր., և վերջապէս կազի, մոմի, լուցկիի, շրջաբերականի ևն. ևն. բայց ո՛չ մէկ սանթիմ շինարարական և օգտակար գործի, որ գար արժէքաւոր էր ֆին — կազմ բլանը և ոգեւորէր մասսան:

Եւ Կեդրոն. Վարչութեան քարտուղարութիւնը մէկ կողմէն կը յոխորտայ «վէրքը կտրած նետած» ըլլալուն համար, միւս կողմէն կ'ընդգծի անտարբերութիւններու դէմ և խոր յուզումով է որ կը ներկայացնէ՝ յառա-

ջիկային իր ամսականները չկարենալ գանձելու աւելի քան տխուր պատկերը: Ու ալ լա հնչակեան հինցած գուռնա, յով ներյոյժ աշխատանքի կը հրաւիրէ մասսան . . . փող է հարկաւոր . . . :

Երբ մասսան պահանջ ունի, ընդհ. ժողով, հարցերու լուսաբանութիւն կ'ուզէ, կ'արհամարհուի անոր կարծիքը, իսկ երբ փող է հարկաւոր՝ գոհ. դութեան, պարտականութեան ճամբան կը ցուցուի:

Ու մտածել որ Հօկը և մասսան իրենց պապային խանութը կարծող այս մարդիկն են որ մեր կոնակէն ապրելով մեզ կ'ամբաստանեն:

Հօկը և Խ. Հայաստանը միջոց և ինքզինքնին նպատակ ընող այս ամսականներն են որ կրթնելով իրենց գաւառի նայնքան հաշուետուս և միջնորդէքնիներու սուտերուն վրայ ուզեցին սխալ ներկայացնել մեզ, զըրպարտեցին ու մուր քսեցին մեր տարիներու գոհողութեան ու մաքուր ճակատին վրայ, որպէսզի բողբոջներ չըլլան ու իրենք և իրենց «պատասխանատու ընկերները կալ խաղան, աշխատաւոր ընկերներու արիւն քըրտինքի արդիւնքով: Եւ այս բոլորը՝ յանուն Խ. Հայաստանի շահերուն:

Զրպարտիչնե՛ր, հացկատակ փարսեցիներ:

Մեր Համոզումը

Ընկերներ, Կեդրոն. Վարչութիւնը ոչ միայն մեզ գրպարտեց ու վտարեց անարդար տեղը, այլ և իր Քարտուղարութեան միջոցաւ, ուղղակի կամ անուղղակի խեղաթիւրել տուաւ մեր հիմնական համոզումները: Կեդրոնի Քարտուղարութիւնը շրջաբերականներէն առաջ լուրը հազորդեց իր մասնաւոր մարդերուն, և անոնք ալ մեզ վարկաբեկելու համար ներշնչեցին «Յառաջ»ի թղթակիցը, իբր թէ մենք հակառակորդ ենք եղեր . . . :

Վճռապէս կը հերքենք այդ սիծեք վերադրումը և կը յայտարարենք թէ՛ գաղափարակ. հիմունքներու վրայ սրեւէ տարակարծութիւն չունինք: Գիտենք Հօկը, իր վերաշինական նպատակը և Հայաստանի օրինաբանութիւնը: Գիտենք թէ՛ որքան կարեւոր է Խ. Հայաստանի շինարարական վերելքը, նոյնքան և

կարեւոր է գաղութանայ աշխատաւորութեան մտքի վերելքը: Այս գետնին վրայ միշտ ըսած և մեզնէ ոմանք բեմերէն յայտարարած ենք թէ՛ Հօկը ողորմութեան կազմակերպութիւն մը չէ, այլ շինարարական է այնքան ժամանակ, որքան ատեն որ Խ. Հայաստանի հակառակորդները չեն խանգարեր անոր շինարարութիւնը, բայց երբ փորձ կ'ընեն մոլորեցնել գաղութանայ աշխատաւորութիւնը ու հին կործանարար գործելակերպին դառնալ, այդ պարագային Հօկի անդամները կ'ընդդիմանան ու կը դառնան պայքարող ուժեր, ևն.:

Այս եղած է մեր համոզումը և հետեւաբար, «Յառաջ» ի միջոցաւ մեզի մուր քսողները կը մնան միշտ անպատիւ:

Գաղափարական գետնի վրայ սրեւէ հակառակութիւն չունինք, այլ անհատներ կան, որոնք «կեամբու տինիմէ սէօյտիւ» ի հիւանդ հողբանութեամբ՝ «գաղափարիս դէմ էք, հակահօկեան էք» ի շինու աղմուկ մը կ'ուզեն հանել, երբ կը փորձէք իրենց որ և է մէկ սխալը մատնանշել կամ իրենց աշխատանքի մասին հաշիւ պահանջել:

Այդպիսիներուն կը յայտարարենք թէ՛ գաղափարը դիմակ մի՛ ընէք: Մենք ձեր անմին, գործին ու արարքին դէմ ենք: Գաղափարը միջոց էք դարձուցեր իսկ նպատակը՝ գրպան:

Կասկած ունէ՞ինք և փաստօրէն հաստատուեցաւ բազմաթիւ առիթներով, որ հանդէս — թէ՛ յասեղաններու ծախսերը ընկերներն ըրած են հաւաքաբար, բայց արդիւնքէն օգտուեք են անհատներ և իրենց մինչնորդէք պահեր են խոշոր գումարներ:

Կեդրոնը կը ճանչնայ այդ անհատները, բայց կը պաշտպանէ . . . ո՛վ գիտէ ի՞նչ նպատակներով . . . :

Ահա՛ ճշմարտութիւնը: Եւ այս ճշմարտութիւնը չեն ուզեր լսել անոնք որ շահ ունին չի լսել ձեւանուրս:

Հօլօ չենք կլլեր: Մենք դաշնակ, հնչակ, ռամկավար, Բարեգաւ ծական, ևւի անդամներուն չենք նմանիր: Մենք Խ. Հայաստանի գաղափարական օրինաբանութիւնին հիացողներ ենք, կանգ-

նած ենք առողջ տրամաբանութեան վրայ ու կը թքենք անիմաստ, ամբոխավարական գագացումներու վրայ:

Այս տեսակէտէն, Հօկի Կեդրոնի ներկայ նենգամիտ Քարտուղարութեան սովորելիք չունինք: Մենք Խորհ. Հայաստանի բարեկամները եղած ենք առանց իրենց եւ հակառակ իրենց կամքին ոչ թէ այսօր, այլ 13 տարիներ առաջ: Մենք Խ. Հայաստանի ամենանեղ օրերուն մաքառած ենք անոր բոլոր գոյնի թշնամիներուն դէմ, (որոնց մէջ էր «Հնչակեան Մամուլ» ի արտօնատէր Դաւիթեան — Հօկի և Խ. Հայաստանի հայնոյող, այսօր Հօկի քարտուղար) ու կը մնանք նոյնը, միշտ բարեկամը աշխատաւորական մեր Խ. Հայաստանին:

Ահա՛ մեր համոզումը՝ ինչպէս էր երէկ, կը մնայ նոյնը և միշտ:

Ի՞նչ պէտք է ընել

Ընկերներ, վերելի մեր բոլոր փաստերը կուգան հաստատելու թէ՛ Հօկի Յրանալի շրջանը այժմ կը գտնուի շատ փափուկ և վտանգաւոր կացութեան մը առջեւ:

Կեդրոնական Վարչութիւնը, յանձին ներկայ Քարտուղարութեան վստահելի ձեռքերու մէջ չէ: Ան կը պահէ երկու թղթակցութիւն, մէկը մասնաճիւղերու վարչութիւններուն հետ, իսկ միւսը իր մասնաւոր մարդերուն: Կեդրոնի վստահութիւնը վայելող «պատասխանատու ընկերներ» յաճախ և շատ յաճախ չեն անդրադառնար իրենց կոչումին և սխալ տեղեկութիւններով թիւրիմացութիւն կը ստեղծեն: Ընկերներուն կոնակէն դաւեր կը լարեն ու կը սեւցնեն այն անկեղծ աշխատաւորները, որոնք գործին սիրուն և կամ ճշմարտութիւնները պարզելու, պաշտպանելու համար անկեղծ ու անաչառ արտայայտութիւններ կ'ունենան:

Եթէ իրերու ներկայ տխուր դնացքը շարունակուի, կը վախնանք, կը սոսկանք թէ՛ պիտի դայ օր մը, որ Հօկի ամբողջ անկեղծ մասսան որակուի «հակահայաստանեան» գարշելի ամբաստանութեամբ:

Ոճիր մը, բարոյական մեծ ոճիր մըն է ասիկա, որուն ականատես ենք, որուն գո՛հ կ'երթան շատեր և որուն

զոհ պիտի երթաք նաեւ դուք կամ ձեզմէ անոնք, որ համարձակութիւնը պիտի ունենան սխալը մատնանշելու, կեղծիքը խարազանելու, 'ղեկավար» ընկերը քննադատելու կամ Կեղրոնի վստահութիւնը վայելող «պատասխանատու ընկերներ»էն հաշիւ պահանջելու:

Մարտչլի շրջանի ներկայ վիճակին տխուր պատասխանատուներէն մէկն ալ վերելի մեր ակնարկած երկու ձեւ թղթակցութիւնը կարելի է համարել:

Կեղրոնի Բարտուղարութիւնը իրեն հասած սրտցաւ նամակներէն ոմանք կամ անոնց պարունակութիւնը իրեն վստահելի ընկերներուն հաղորդելու վերին աստիճանի դատապարտելի և պաշտօնական մարմնի մը հանգամանքին բոլորովին անհամապատասխան քայլը առնելով, կրքերը ալ աւելի զրգոելու և ընկերները իրարու դէմ ալ աւելի լարելու պատճառ դարձաւ:

Այս պայմաններուն տակ ուրմն, անհրաժեշտ է.—

1) Անմիջապէս սարքել արտակարգ պատգամաւորական ժողով մը, քննել հարցերը և խղճամիտ կերպով ճշդել պատասխանատուները: 2) Հեռացնել Հօկի Կեղրոնի ներկայ քարտուղարները, որոնք իբրեւ նախկին հակահօկեաններ, շատ հեռի կ'երեւին կազմակերպութեան և անոր շինարարութեան վրայ գուրգուրալէ: 3) Խիստ քննութեան ենթարկել և սուտն ու զրպարտութիւնը իսպառ հեռացրնել կազմակերպութեանէն ու փրկել անոր խիղճը և վարկը: 4) Խղճամիտ ըլլալ և անմեղ ընկերներու կոնակէն դաւեր չի լարել: 5) Հարց դնել շեշտակի թէ՛ ինքնաքննադատութիւնը, սխալներու մատնանշումը ներելի՞ է թէ՛ ոչ: 6) Դիմել Հօկի գլխաւոր վարչութեան, խորհրդակցիլ Հօկի ներկային ու ապագային հետ կապ ունեցող խնդիրներուն շուրջ: 7) Օրակարգի նիւթ ընել նաեւ, թէ՛ այն բոլոր ընկերները, որոնք այս կամ այն «պատասխանատու ղեկավար» ընկերներու սխալները քննադատած են, պիտի զրկուին Խորհրդային

Հայաստան նեղգաղթելու իրաւունքէն և վերջապէս 8) Եթէ իսկապէս ճիշդ են Հօկի վարիչ-քարտուղարին յայտարարութիւնները թէ՛ «Ամէն մասնաճիւղէ հինգ հոգի ալ մնայ» և կամ «10 մասնաճիւղ ալ լուծուի ու քայքայուի, հոգերնիս չէ», մեր որոշումը որոշում է», այդ պարագային լաւ է իրողութիւնը և զրդապատճառները պաշտօնապէս հաղորդել անդամներուն, լուծել Հօկը, ազատ ձգելով աշխատաւորները, որպէս զի իրենց ուղած ճանապարհով օգտակար ըլլան իրենց սիրելի Խ. Հայաստանին և ոչ թէ զարմանազան սուտերու և ենթադրութիւններու վրայ հիմնուելով զրպարտել ու ՍԵԻ ՅԱՆԿԻ մը մէջ անցընել այն բոլոր աշխատաւորները, որոնք Խ. Հայաստանէն դատ ուրիշ բան չեն ճանչնար:

Ահա՛ այն քանի մը լուրջ հարցերը որոնք մասամբ ծանօթ են բոլորիդ և որոնք լուծումի կը սպասեն:

Իբրեւ Խ. Հայաստանի անկեղծ և անշահախնդիր բարեկամները, մենք այս ծանր և պատասխանատու պարտականութիւնը վերցուցինք ոչ այնքան ինքնապաշտպանութեան, որքան կազմակերպութեան պատուոյն և վերելքի սիրուն համար:

Մեր անձերը քիչ մը կը մեռնին հոս ու կազմակերպութեան և Խորհ. Հայաստանի շահերը միայն կը խօսին:

Հարցերը զրուած են սկզբունքային գեանի վրայ և իբր այդ պարտաւոր էք հետաքրքրուիլ, այլապէս ինչպէս ըսինք, կը վախճանք և կը սոսկանք թէ տարի մը յետոյ ձեզնէ շատեր, դուր և անարդար տեղը պիտի անցնին ակնարկուած սեւ ցանկին մէջ: Այդ գործողութեան սկսեր է արդէն Կեղը:

Մեր շրջանէն շարք մը ուրիշ ընկերներ թէեւ չեն վտարուած, բայց անցած են սեւ ցանկին մէջ, որոնց յանցանքը ուրիշ բան չէ, բայց եթէ ուզած են բողոքել Կեղրոնի միակողմանիութեան և քմահաճ որոշումներուն դէմ:

Խօսքով միայն մասսայի անունէն երդում ընող Կեղրոնը գործնականին

մէջ կ'արհամարհէ անոր կարծիքը ու կ'ուզէ խեղդել մեծ մասին ձայնը:

Կեղրոնի վարիչ—քարտուղարները ինքզինքնին ամէն ինչ կարծելով կը սպառնան «այս վայրկեանիս կախակայուած էք, դուրսն էք» կ'ըսեն այն բոլոր ընկերներուն, որոնք համարձակութիւնը կ'ունենան տրուած որոշումները անարդար գտնել:

«Հնչ. Մամուլ»ով Հօկի քայքայման աշխատող, Խ. Հայաստանի հիմնական գաղափարներուն հայհոյող Տօքթօն Դաւիթեան դուրսէն չի կրցած ըրածը հիմա իբր Կեղրոնի քարտուղարներսէն կ'ընէ արդէն, որուն միացեր է միայն 1932ին Հօկը յիշող վարիչ—քարտուղը:

Պիտի թողո՞ւք որ թշնամիներու կողմէ կամ քմահաճոյքներու համար քայքայուի ձեր սիրած և Խ. Հայաստանի շինարարութեան նուիրուած այս մեծ կազմակերպութիւնը՝ Հօկը:

Պիտի թողո՞ւք որ թիւրիմացութիւնները զարգանան, անարդարութիւնը շարունակուի, սուտն ու կեղծիքը յաւերժանան և անբարեխիղճ զրպարտութեանց զոհ երթան ձեր գաղափարակից՝ պայքարի անկեղծ ընկերները, ինչպէս և օր մըն ալ դուք: Ի հարկէ ո՞չ:

Ուրեմն առանց ժամանակ կորսընցընելու, գործի՛: Մենք կը սպասենք ձեր խօսքին, ձեր դրական պատասխանին, ձեր վճռական քայլին:

Ուրախ եղէք, ընկերներ՛, որ Կեղրոնի անբարեխիղճ զրպարտութեանց զոհը մենք եղանք: Եթէ նման անարդարութիւն մը իրենց որ եւ է մէկին հանդէպ ըլլար, այսօր դուք ակնհաս կ'ըլլայիք այնպիսի տխուր պատկերի մը, որ երես չէիք ունենար որեւէ հայ աշխատաւորի ներկայանալ, որ սուտ և անխիղճ է եղածը:

Մենք լռեցինք: Կը լռենք: Որովհետեւ շահադիտական նպատակներով չենք մօտեցած գործին, այլ կը սիրենք գաղափարն ու կազմակերպութիւնը:

Կը կրկնենք ու կը յայտարարենք թէ՛ պաշտօնապէս հիմնուելով ուստի և զրպարտութեանց վրայ, առանց խղճի զոյգի խայթի, Կեղրոնը հաստատեց այդ սուտերը, պաշտօնական կնիքով հաստատեց՝ որ ուրիշ բան չէ եթէ ոչ շանթա՞ծ:

Եթէ սուտ են մեր ըսածները, թող հերքեն: Եթէ արդար են իրենց սուտ որոշումները, ապա ուրեմն ինչո՞ւ կը վախճան, ինչո՞ւ ընկերական ժողովի մը մէջ չեն հաստատեր իրենց ըսածները, ինչո՞ւ Կեղրոնը կը խուսափի, երբ ընկերները կը պահանջեն հարցերը քննել:

Կեղրոնը չուզեր լսել, ան կը խուսափի ճշմարտութենէն, բայց մասնաճիւղերուն այցելելով մութին մէջ դաւեր կը լարէ ու կը սեւցնէ մեզ:

Կեղրոնը սխալ հասկցուած դիկտաթորի մը երեւոյթը կ'առնէ՝ «որոշումս որոշում է»: Իր և մասնաւորապէս իր վարիչ—քարտուղարին «ես»երը շատ զօրաւոր կ'երեւին: «Ես կամ Կաքաւեանը ըսի և իմ խօսքս եղաւ» կը յօխորտար Տօքթ. Գալճեան: Կասկած չկայ որ «Ես իմ անաչառ տեղեկագիրովս կամ միւսները» պնդած է ու կը պնդէ մեզի դէմ:

«Ես»երու վրայ հիմնուած իշխանութիւնները շուտ կործանած են: Իր տեղեկագիրը խղճամիտ ըլլալէ շատ հեռու է:

Եսի, սուտերու և անհիմն ամբաստանութեանց վրայ հիմնուած թիւ 5 շրջաբերականը և թիւ 6 շրջաբերականով աւազի վրայ կեցնել փորձած շէնքը՝ ուշ կամ կանուխ իր հեղինակներուն վրայ պիտի փլչի: Սա ընտրութեան և ճշմարտութեան օրէնքն է:

Կանգնած Հոկտ. 15 1933ի ժողովին մէջ երեւան եկած երկաթէ փաստերուն վրայ, ուժեղ կերպով կը բռնենք Կեղը. վարչութեան օձիքէն, կը յայտարարենք թէ՛ թիւ 5 շրջաբերականին մէջ մեր շրջանին վերաբերեալ մասը զրպարտութեան գլուխ գործոց և Հօկի վարկին անպատուութիւն բերող գոհհիկ փաստաթուղթ մըն է:

Ի՞նչ են այդ ժողովին մէջ երեւան եկած փաստերը. ովքե՞ր են պատասխանատուները. ինչո՞ւ պաշտպանուած են բուն յանցաւորները, Հօկը շահագործողները. գօմիսիօնատերեր՝ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով ամենահրէշային կերպով ամբաստանած, կախակայած ու վտարած են անշահախնդիրները՝ կը խուսափինք այստեղ արձանագրելէ վախճալով որ կրնան հակառակորդի

մը ձեռքը անցնել այս տողերը ու անպատուել, քայքայել մեր այնքան սիրած կազմակերպութիւնը: Այդ փաստերը մենք կը բերենք ընկերական ատեանին առջեւ և հոն բոլորը պիտի համոզուին թէ՛ Համիտի շրջանէն մինչեւ Հիթլէր այսքան վրան բաց զըրպարտութիւն եւ անարդարութիւն չէ արձանագրուած:

Սուտ, շինծու և անպատիւ պատմութիւններու վրայ հիմնուելով մուր քսեցին մեր աշխատաւորի մաքուր ճակատներուն ու վտարեցին մեզ: Ոչինչ: Մեր վտարումը եթէ օգտակար է կազմակերպութեան և եթէ արդար են մեզի վերագրուած ամբաստանութիւնները, թող այդպէս ըլլայ: Բայց իրողութիւնը այն է որ ամէն տեղ նոյն կացութիւնը կը տիրէ, Ֆրանսայի ամբողջ շրջանը ալեկոծ վիճակ մը ունի. խորհրդային Հայաստանի բարեկամ մասսան, Հօկեան գիտակից աշխատաւորութեան մեծ մասը չկրնար հանդուրժել այն բացարձակ քմահաճոյքը, որ կը պարտադրեն Փարիզի կեդրոնի քանի մը դեկավարները, որոնք իրենց անձնական շահէն ու ամսականներէն զատ ոչ մէկ բանի կը հաւատան:

Այո՛, ձեր բոլորիդ ծանօթ այդ 3-4 «դեկավար»ները Հօկը և Ս. Հայաստանի բարեկամութիւնը միջոց են ըրեր իսկ ինքզինքնին նպատակ: Իրենց գրպաններէն սանթիմ չզոհող և սակայն տարիներ . . . ու տարիներ շարունակ օգտուող . . . այդ մարդիկն են որ ընկերներու կոնակէն դաւեր կը լարեն, կը խեղդեն ամէն արդար քննադատութիւն, ջուրերը կը պղտորեն, որպէսզի իրենց մանածը ներկեն . . . :

Թէեւ ուշ բայց մասսան սկսած է հասկնալ այդ բանը: Այդ կը հաստատեն Կ. ի շրջաբերականներն իսկ, երբ կ'ըսէ «Շարք մը շրջաններ ու մասնաճիւղեր չեն օգներ և նոյն իսկ չեն ուզեր թղթակցութիւն պահել կեդրոնիս հետ»:

Երբ կեդրոն մը չի գտնուիր իր

բարձրութեան վրայ և անոր անդամները անձնական շահու համար ընդունակ են ստելու, կեղծելու, զըրպարտելու և շանթաթի թուղթ (թիւ 3 շրջաբերականը) ստորագրելու, այդպիսի կեդրոն մը չի կրնար վարել այս մեծ կազմակերպութիւնը և արժանի չէ որ և է քաջալերանքի.

Ս. Հայաստանի և Հօկի ամենանեղ օրերուն անոնց կողքին կեցող և ամէն գոյնի թշնամիներուն դէմ պայքարող համեստ և անկեղծ մասսային կարծիքը արհամարհելով, ինքնագիտակցութեան հասած աշխատաւորութեան արդար և տեղին ինքնաքննադատութեան կրակը մարել փորձելով ու զայն քմահաճոյքներու գերի դարձնելով, վերջապէս ստախօսները, շահագործողները և «փող են տալիս էլի»ներով տարիներ շարունակ Հօկի և Ս. Հայաստանի հայհոյող հոստոնները մտիկ ընելով և «փող» տուողներու խաթէր համար իսկական բարեկամ աշխատաւորները կախակայելով ու վտարելով չէ՛ որ մեր յարգելի նախագահ Ընկ. Գր. Վարդանեան պիտի կրնայ լոբեցնել ճշմարտութիւնը, խաղաղեցնել շըրջանը և հասնիլ իր նպատակին:

Իրողութիւնը մասսայէն պահելով և անոր պաշտպանները նոյն մասսային առջեւ տարբեր ներկայացնելով չի վերջանար խնդիրը:

Անձնական, բարեկամական, ազգական — հայրենակցական կապերը, որ գոյութիւն ունին ու թելով մը կապուած են Մարտէյլէն Փարիզ ու Երեւանի Հօկի Գլխ. Վարչութեան գրասենեակը, ինչ որ ալ ըլլան, իրերը խեղաթիւրելու, ճշմարտութիւնը սեւեցնելու, մեր տարիներու անշահախնդիր աշխատանքն ու զոհողութիւնները ուրանալու և հիմնական գաղափարները ուղղաճիւղելու պէս հեռուոր և մօտաւոր բարեկամներուն ներկայացնելու ի՛նչ հեղինակութեան ալ դիմեն, ի՛նչ սուտ շրջաբերական ռաբոտներ ալ հասցնեն արտասահ-

ման ու Հայաստան, դարձեալ չպիտի յաջողին և մենք ու մեզի հետ նաեւ մեր գիտակից աշխատաւոր ընկերները՝ պիտի կտրենք Մարտէյլ — Փարիզ — Երեւան շղթայուած այդ կեղծ ռաբոտներու թելը ու գումարուելիք արտակարգ պատգ. ժողովին մէջ պիտի հաստատենք թէ, ովքե՞ր են անհատական շահը հասարակական շահէն գերադասողներն ու լոկ իրենց շահուն համար կազմակերպութեան և երկրին «բարեկամ» դարձող կեղծաւորները:

Այդ ժողովին մէջ պիտի քննենք Հօկի և Ս. Հայաստանի բարեկամաց 14 տարուան նիւթական և բարոյական բոլոր հաշիւները:

Այդ ժողովին պէտք է որ անպայման ներկայ ըլլան կեդրոնի վստահութիւնը վայելող Մարտէյլի 1 — 3 «պատասխանատու ընկերներ»-ը, Կ. Վարչութիւնը իր փաստերով և մեր մասին ունեցած «բազմաթիւ ռաբոտներ»ով, ինչպէս նաեւ Ընկ. Վարդանեանը, որուն անպատճառ պէտք է ընկերանայ Երեւանի Գլխ. Վարչութեանէն ուրիշ լիազօր մը, իբր դատախազ անձամբ լսելու և տեսնելու թէ «ո՞նց են զնում գործերը» և թէ ինչպէ՞ս կը շահագործուին, կը նախատուին, կ'ամբաստանուին, կը վտարուին ու սեւ ցանկին մէջ կը մտցուին մեր լաւագոյն ընկերները, որոնք Ս. Հայաստանէն զատ բան չեն ճանչցած և չեն ճանչնար, սակայն քանի մը շահասէր մարդիկ, կրթնելով Ընկ. Վարդանեանի իրենց շնորհած լայն վստահութեան, ամենազգուելի միջոցներու առջեւ իսկ կանգ չեն առնել խեղաթիւրելու համար ամէն օգտակար առաջարկ, ամէն ազնիւ ինքնաքննադատութիւն:

Գիտենք, Ընկ. Վարդանեան ինչպէս որ հոս, Մարտէյլի մէջ, չուզեց սարքել միջ—մասնաճիւղային ընկերական ժողով ու լսել կողմերը, ինչպէս որ միայն լսեց «փող» տուող-

ները, մասսայէն դրամ առնող և հաշիւ չի տուող մէկ երկու հոստոնները ու անոնց հաճոյալի ըլլալու համար, հաստատեց վտարումը անկեղծ և նուիրուող աշխատաւորներուն, հոն, այնտեղի մեր ընկերներուն առջեւ ալ պիտի պաշտպանէ Փարիզի կեդրոնը ԱՐՆԵՍՏՈՎ և ՓԱԹԵՆԹԱԻՈՐ ու փողի համար միայն Հօկի անդամ և Ս. Հայաստանի բարեկամ եղողները և պիտի սեւեցնէ մեզ:

Ահա թէ ինչո՞ւ համար կ'ուզենք որ Ընկ. Վարդանեանի հետ ուրիշ դատախազ մըն ալ գայ անպայման:

Ի՞նչ է մեր յանցանքը, ո՞ւր է դաւաճանութիւնը, կ'ուզենք որ ընկերական արդարադատ ատեանի մը առջեւ ըսուի ու հաստատուի և ոչ թէ մեր կոնակէն ամբաստանեն սիւնիքաբար, որ ուրիշ նպատակ չունի եթէ ոչ ճշմարտութիւնը քօղածածկ ընել:

Մենք բազմաթիւ նամակներով պահանջեցինք կեդրոնէն որ մեր յանցանքներն ու մեր մասին եղած «ռաբոտ»ներն ըսէ և ցոյց տայ: Ան միշտ խուսափեցաւ բայց չի դադրեցաւ սեւեցնելէ: Եւ հիմա մենք ենք որ կ'ամբաստանենք զինքը և իր «պատասխանատու դեկավար» ընկերները, որոնց առջեւ պատրաստ ենք հաստատելու մեր ըսածները:

Մէկը կամ միւսը, փախուստ չըլլայ: Կամ այն է որ Կ. Վարչութիւնը պիտի հաստատէ՝ իր թիւ 3-6 շրջաբերականներով մեզի վերագրածները և կամ այն է մենք պիտի հաստատենք մեր բոլոր ըսածները ու ձեր ներկայութեան ցոյց պիտի տանք անհատական շահու համար բարեկամ եղած կեղծաւորները, որոնց ամսականները կտրած օրերնիդ՝ կը մոռնան և՛ Հօկը, և՛ Ս. Հայաստանը և Ս. Միութիւնը:

Կամ Կ. Վարչը մեզի ձեր ներկայութեան մեղայ ըսել պիտի տայ, կամ մենք զինքը ծոնկի պիտի բերենք, ո՛չ միայն մեղայ ըսել տալու, այլ և պիտի հաստատենք թէ նման սուտերով և գարշելի զրպարտութիւններով, անշահախնդիր ընկեր-

ներու աշխատաւորական արժանապատուութեան հետ այնքան թեթեւ և քմահաճօրէն վարուող Կ. Վարչու- թիւն մը արժանի չէ Խ. Հայաստանի բարեկամ կազմակերպութիւն մը դե- կավարելու:

Որովհետեւ Խ. Հայաստանի գա- րափարաբանութիւնը բացարձակա- պէս դէմ է սուտի, անարդարութեան զրպարտութեան, ընկերական նեն- գամիտ դաւադրութեան և շահագոր- ծումի: Անոր գաղափարաբանութիւ- նը ճշմարտութիւն է և պաշտպան՝ դարերով արհամարհուած բանու- ըութեան: Սակայն, Հօկի Կ. Վարչու- թիւնը և Ընկ. Վարդանեանէն լիա- զօրուած Փարիզի մտաւորական «դե- կավար»ներն ու վարիչ-քարտուղար- ները կ'արհամարհեն, կ'ապտակեն՝ զիրենք և իրենց գործը քննադատող բանուոր ընկերները:

Անհատական քմահաճոյքը մաս- սայի արդար և բարեբար դիկտատու- րային հետ շփոթող այս Չիւնովչիկ- ները կ'ուզեն որ Խորհ. Հայաստանի շունչով տոգորուած աշխատաւորու- թիւնը իրենց ստրուկը, հլու ծառան դառնայ, և ով որ ընդվզի իրենց յե- տին նպատակներուն դէմ, անիկա անպայման կը սեւցնեն:

Այսպէս է մեր պարագան, ինչպէս պիտի ըլլայ նաեւ վաղը ձեզնէ շա- տերունը:

Գիտենք և կը ճանչնանք մարդե- րը: Կեդրոնը ինքզինքը և իր դաւա- դրութիւնը պաշտպանելու համար, պիտի դիմէ հինցած զուռնայի մը. այն է՝ «կը տեսնէ՞ք ընկերներ, շըր- ջաբերական են հաներ, հակահօկեան են, հակահայաստանեան են, մենք իրաւունք ունէինք զիրենք վտարե- լու» և այլ իրեն յատուկ փսփսուք- ներ պիտի հնարէ ու կրկին զրպար- տէ մեզ:

Ձեր պատասխանը սակայն պիտի ըլլայ կտրուկ և խիզախ.

Գուք ընկերները սեւցուցիք ու վը- տարեցիք, ընկերական ատեանը մեր- ժեցիք եւ ձեր փաստերը մէջտեղ չի բերիք, հետեւաբար դուք սուտ էք, այլ եւս չենք հաւատար ձեր խօսքե- րուն: Եթէ արդար են ձեր որոշումները

եւ ընկերները մեղաւոր՝ երես երեսի պիտի բերենք ձեզ պարտաւոր էք չի խուսափիլ: Մարտէյլի մեր վտարուած ընկերները ձեզ կ'ամբաստանեն.

— 1) Ստախօս զրպարտիչներ. 2) Հաշուելոյս շահագործողներ. 3) Բան- ւորներս արհամարհողներ եւ 4) ընկեր- ները իրարու դէմ լարող, անոնց գա- դափարները խեղամիւրող բարոյական նենգամիտ շանթաժութիւններ:

Երես — երեսի պիտի բերենք ձեզ, լսենք երկու կողմերը եւ վա՛յ զրպար- տիչներուն: Մենք պիտի դատենք ձեզ:

Այս պիտի ըլլայ ձեր պատասխա- նը, իբրեւ Խ. Հայաստանի անկեղծ և անշահախնդիր բարեկամները:

Մեր փնտոածը արդարութիւնն է և ոչ ուրիշ բան: Մեր վտարումը չէ մեր կսկիծը, այլ այն թէ՛ տասնեակ տարիներ մեր ու ձեր պաշտպանած և ուսերուն վրայ տարած կազմա- կերպութիւնը, (որուն նպատակին և արդարադատութեան համոզուած ենք առաջին օրէն իսկ) ո՞ւր են հաս- ցուցեր՝ սա վճարուած անարժան վարիչ—քարտուղարները և դեռ ո՞ւր կրնան հասցնել զայն:

Ուրեմն, ընկերներ, պահանջեցէք 1) Արտակարգ պատգ. ժողով. 2) Պա- հանջեցէք կեդրոնէն՝ 1953 Հոկտ. 13ին, Մարտէյլի մէջ տեղի ունեցած 20ներու ժողովին, «վարիչ» Տօքթ. Գալճեանի (և մեր) կազմած ար- ձանագրութիւնը, որ կը գտնուի Կ.ի մօտ: Բաղդատեցէք այդ տեղեկագիր- ները իրարու հետ, ով որ ճշմարտու- թիւնը չէ արձանագրած՝ դուք որա- կեցէք զինքը. 3) Պահանջեցէք մեր մասին կազմուած ռաբոտները, որոնց գոյութիւն ունենալը շատերուն յայ- տարարած է վարիչը, ինչպէս նաեւ մեզի անծանօթ «Հօկի կողմնակի բարեկամներ»ու անունները, որոնց բարեկամական հաւաստիքները դեր ունեցեր են մեր վտարման մէջ:

Ուրեմն, ընկերներ, խօսքը ձերն է, պահանջեցէք արտակարգ ժողովը և ճշմարտութիւնը: Իսկ եթէ Կ.ը կրկին մերժէ ու իր հաւատարիմ «պատասխանատու ընկերներ» ու միջոցաւ արգելք հանդիսանայ սոյն խիստ կարեւոր ժողովին, կրկին փորձ

ընէ մեր մասին իր լեզուագարութիւ- նը շարունակել, այդ պարագային առաջ գալիք բոլոր պատասխանա- տուութիւնը Հօկի Փարիզի Կ.ին եւ Երեւանի Գլ. Վարչութեան նախա- գահին վրայ ձգելով, երկրորդ շրջա- բերականով մը պիտի հրատարակենք 1953 Հոկտ. 13ին Գալճեանի նախա- գահութեամբ Մարտէյլի մէջ տեղի ունեցած «20ներու ժողով»ի արձա- նագրութիւնը, նոյնութեամբ, անուն մականուններով, երեւան եկած բո- լոր փաստերով. այն ատեն է որ դուք (քով քովի բերելով Կ.ի 3 թիւ շըր- ջաբերականը և մերը) իրազեկ կ'ըլ- լաք իրականութեան ու կը ճանչնաք Հօկի Փարիզի Կ. Վարչութիւնը և անոր անխիղճ քանի մը շահասէր անդամները:

Մի՛, ընկերներ, մի՛ թողուք որ կեղծիքը, զրպարտութիւնը յաւեր- ժանան, մի՛ ստիպէք որայդ պատաս- խանատու քայլը առնենք, այլ եղէք դատաւոր և պաշտպանեցէք ճշ- մարտութիւնը, որո՞ւ կողմն ալ ըլլայ:

Սպասելով ձեր վճռական քայլին, կը գոչենք՝

Կեցցէ՛ ճշմարտութիւնը,

Կեցցե՛ն Խ. Հայաստանը և Խորհ. Միութիւնը,

Կեցցէ՛ Հօկի շինարարութիւնը,

Կեցցե՛ն աշխատաւոր ընկերները,

Անկցի՛ն ստախօս զրպարտիչնե- րը, շահագործումի ասպետները և նենգամիտ շանթաժութիւնները:

Ընկերական բարեւաններով՝

ԹՄԳԻՈՐ ԽՍՁԻԿԵԱՆ (ԲՈՌ)

ՍԻՄՈՆ ՄԵՐԿԵՐԵԱՆ

ԽՈՐԷՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԷՐԵԱՆ

ԵՐՈՒԱՆԴ ՊԱՊՈՅԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ (ՍԷՀՕ)

13 Ապրիլ 1954

Մարտէյլ



ԾԱՆՕԹ.— Ներկայ շրջաբերականը, ինչպէս կը տեսնուի Թուականէն, գըր- ուած ու շարուած էր, Կեդրոնի Թիւ 5-6 շրջաբերականներէն ետքը, այսինքն 6 ամիս առաջ: Անոր հրատարակումը, իր ատենին արգիլեցին բազմաթիւ ըն- կերներ եւ շարք մը մասնաձեւեր, այն յոյսով թէ Կեդրոնը պիտի ձանջ- նայ իր սխալը ու չպիտի շարունակէ այն դատապարտելի ընթացքը, որ ունեցաւ մեզի հանդէպ:

Յանուն գործի նուիրականութեան եւ խորի. Հայաստանի շահերուն, քար դրինք մեր վիրաւորուած զգացումնե- րուն վրայ եւ համբերեցինք գրեթէ մէկ տարի: Ու եթէ այսօր միայն կը յանձնենք զայն փոստին, ատիկայ ալ կիրքի յագուրդ տալու համար չէ, այլ տեսնելով որ մեր 6 ամիս առաջ յայտնած կասկածները իրականացած են ու պիտի շարունակուին, այսինքն մեզնէ յետոյ եւ մեզի նման՝ Կեդրոնը սեւ ցանկի մէջ է անցուցեր ու վտա- րեր՝ փարիզի, Լիոնի եւ այլ բազմաթիւ մասնաձեւերու Հօկի եւ Խ. Հայաստա նի անկեղծ ու լաւագոյն բարեկամները, գիտակից ընկերները, այլ եւս մեր կողմէ լուելը դաւաճանութիւն պիտի ըլլար, իսկ հիմա չենք խորհիր թէ որ եւ է գիտակից ընկեր պիտի մեղադրէ մեզ:

Ի՞նչ է մեր յանցանքը: — Գործը սիրել, քսուածներու դէմ պայքարիլ եւ հաշիւ պահանջել:

Ի՞նչ է փարիզի եւ ուրիշ շրջաննե- րու վտարուածներուն յանցանքը: — Գրեթէ նոյնը:

Ի՞նչ է Լիոնի ընկերներու յանցան- քը: — Թերթի մը նախածեռնարկ ըլլալ զրհուիլ, աշխատաւորները լուսաբանել եւ ինքնաքննադատութիւնը զարգա- ցընել: Այս է որ չեն մարսեր դեկա- վարները: «Ո՞վ են աշխատաւոր «տը- գէտ»ները, որ կը համարձակին Թերթ հրատարակել» կ'ընդվզին «մեծ»երը:

Նման ձեռնարկ մը մծոփողն է «մտաւորական» ներուն, ի՞նչ փոյթ սակայն թէ անցնող 12 տարուան ըն- թացքին քանի մը հարիւր հազար են ստացեր աշխատաւորներու վտիտ զրպանէն, բայց ոչ ինչ տուեր: ՕՐԸ

օրին, իրարու ետեւէ երկու թիւ չեն կրցած հասցնել: Ինչո՞ւ:

— Որովհետեւ թերթը, պրոպական տը նպատակ չէրած, այլ միջոց՝ խրմբագիրներ պահելու: Գրաշարին ու տպագրութեան ծախսերէն առաջ ընկ. խմբագիրներու լայն ամսականները որոշուած ու ապահովուած են: Այս ձեւ է նաեւ «Շօկ» ամսագրի պարագան: Պիգնի՛ս . . . :

Լիոնի ընկերներու հերոսական զոհողութիւններն ու պատուաբեր ձեռնարկը՝ առանց լայն միջոցներու թերթին կանոնաւոր հրատարակումը ընդվզեցուցած է՝ զոհաբերութեան անընդունակ դեկավարները եւ անոնք առաջին օրէն իսկ խոռ նայեցան եւ քաջալերութեան տող մ'իսկ չստորագրեցին: Անոնք ո՛չ միայն չքաջալերեցին, այլ եւ զարմանազան ներելի ու աններելի միջոցներով սապոթաժի ենթարկեցին թերթը եւ այսօր ալ «բարեկամ թերթ չէ . . . » կը փսփսան միամիտ ընկերներու ականջին ու կ'արգիլեն նոյն իսկ կարգալ . . . :

Ովքե՞ր են այս թոյն սրսկողները, անկեղծ ու անմեղ աշխատաւորներու մտքերը անբարոյականացնողները:

Ա՛խ փարի՛զ, փարի՛գ . . . եւ դո՛ւն նենգամիտ հայ մտաւորական, որ միշտ խօսեր ես գաղափարի եւ աշխատաւորին անունով, որուն չես հաւատար, պատրաստ ես քու եսիդ, փառքիդ, դիրքիդ ու անձնական շահուդ համար ուրանալու ամէն ճշմարտութիւն ամէն սրբութիւն եւ ընդունակ ես գաղափարակից ընկերներուդ իսկ չխնայել ու անոնց կռնակէն զարնել՝ մութին մէջ, վատաբար . . . :

Մենք կը ճանչնանք քու դէմքդ. քու մտածումներդ, քու ամբարտաւան արհամարհողի եսասիրութիւնդ, քու շահադէտի բովանդակ էութիւնդ ու կը ճանչցնենք նաեւ անծանօթներուն՝ ընկերական արտակարգ պատգամաւորական ժողովին կը մերկացնենք քեզ: Առ այժմ աւելին չենք ըսեր:

Ն Ո Յ Ն Ք

Մարտի, 1)12)34



3256-61

4 10,2 20



43.101

m e